

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹԻՒՆԸ

Համաեւրոպական պատերազմը, եթէ իր բերաղէտ ազդեցու-
թեամբը կրցաւ պահ մը խանգարել բժշկագիտութեան մեքենային
կանոնաւոր աշխատութիւնը, սակայն երբե՛ք չ'յաջողեցաւ կասեցնել
դայն :

Գիտուն բժիշկներ աներկեւան շարունակեցին իրենց համբերատար
հետազոտութիւնները, նոյն իսկ պատերազմի դաշտին վրայ : Սարսա-
փի տարափներու ներքեւ կամ արիւնի հեղեղներու մէջ, անոնք յամառ
տքնութիւններով կրցան հայր ըլլալ գիտական ա'յնպիսի նորութիւն-
ներու, որոնք յաւէտ փառք ու պարծանք պիտի ըլլան բժշկական
արուեստին :

Երկար է անոնց թուումը, բայց հարեանցի ու արագ ակնարկ մը
միայն վիրաբուժական ճիւղին վրայ՝ բաւ է իմանալու՝ թէ ի՞նչ
հսկայ յառաջադիմութիւններ ըրաւ այն :

Ռէօնթիկէնեան ճառագայթներով զննութիւնը՝ հասաւ դէպի կա-
տարելազործութիւն, որու շնորհիւ վիրաբոյժը կոտորած ոսկորներու
դիրքը աւելի որոշ ու մեկին տեսնելով, վստահ գիտակցութեամբ
մը քով քովի կը բերէր զանոնք ու կը կարէր յաջողապէս և ահա
ոսկրաքեկուսի (Fracture des os) բուժման տևողութիւնը կը կարճէր
զգալապէս :

Մարմինի այս ու այն կողմը թաղուած գնդակները շա՛տ դիւրու-
թեամբ կը հանէին վիրագէտ — բժիշկները. վիրաւորուած գանկերը
անվտանգ կը բանային ու կը գոցէին. ճեղքուած գանկերէ դուրս
պոռթկած ուղեղի մասնիկներ ներս կը դնէին կամ կը կտրէին, առանց
ենթակային կեանքին վնաս բերելու. սրտի կամ շնչերակի ստացած
զարհուրելի վէրքերը կը կարկտէին ճարտար գործողութեամբ և
ամենայաջող հետևանքներով, և կրծային վանդակին վրայ կը կատա-
րէին չ'տեսնուած վիրահատութիւններ, բոլորն ալ յաջողութեամբ
պսակուած :

Պատերազմի միջոցին թեւը, ոտքը կամ սրունքը վրայ տուող
գինւորը՝ արհեստական անդամներով օժտելու գործը սքանչելի կա-
տարելութեան տարին և ատոր շնորհիւ թեւատ, ոտնատ մարդիկ բնա-
կանի պէս աշխատիլ սկսան, չգատապարտուելով բնա՛ւ մուրացկա-
նութեան գարշ ու զագիր կեանքին :

Ամենէն սքանչելին սակայն, օդաւիլ և օդաւլաց վիրաբուժութիւնն
էր, aérochir կոչուածը, որու միջոցաւ վիրաբոյժներ՝ սաւառնակ-
ներու մէկ նոր կատարելազործութեամբ, սկսան՝ օդին մէջ թռչտե-
լով՝ աւելի արագ հասնիլ վիրաւոր գինւորին սնարը, անոր պահան-
ջած դարմանը կարելի եղածին չափ շուտով փութացնելու, կամ ի
հարկին՝ դայն ժամ առաջ ապահով դարմանատուն մը փոխադրելու :

Իւծախտային բաց վէրքերը կամ կեղերը գործողութեամբ կամ անդամահատութեամբ լաւացնելու ծանօթ դադափարէն բոլորովին հրաժարելով, երթարկեցին արեգակնային ճառագայթներու թափանցիկ աղբեցութեան և սլաակեցան բուժական կատարեալ յաջողութիւններով:

Իրենց պարտականութեան և կոչումին հաւատարմարար և հոգւին նուիրուեցան այսպէս բժիշկներ — վիրազէտներ, ու անոնցմէ շատեր իրենց կեանքն իսկ զոհեցին:

Եւ երբ գիտութեան այս մարդիկը հոս կեանք փրկելու գործին բոլորանուէր, իրենց դուրը կը պատուէին, որպէս զի նոր բան մը հնարէին՝ մահու ճիրաններէն աւելի շատ կեանքեր ազատելու, անդին՝ գիտութեան նուիրուած ուրիշ մարդիկ ալ իրենց ուղեղը կը պայթեցնէին, թէ ինչեր կրնային դեռ թխսել՝ աւելի շատ թուով կեանքեր հնձելու: Ի՞նչ հեղուփիւն.....

ՏՕԳԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՍԵԱՆ

ԱՄԻՐՏՈՎԼԱԹԻ «ԱՆԳԻՏԱՅ ԱՆՊԷՏ»Ը

Բագմավէպի 1926 Հոկտ. պրակին մէջ բժ. Ա. Մելիքեան կը յայտնէ, թէ «Երևանում մի մասնաւոր մարդու մօտ կայ Ամիրտովլաթ բժշկի Անգիտաց անպէտ աշխատութիւնը», որ փոխանակ 1482-ին գրուած ըլլալու, կ'ըսէ, «մեր տեսած ձեռագրի մէջ ԹՃԲ ցոյց է տալիս 1453 թուականը, մի հարց որը պէտք է հետաքրքրական լինի շատերի համար»:

Անկարելի է, որ Ամիրտովլաթի այս ձեռագիրը 1453-ին գրուած ըլլայ: Պարզապէս թուականի շփոթութիւն մը կամ թէ կեղծիք մը կայ հոս. վասնզի այս թուականը՝ Կ. Պոլսոյ առման ժամանակն է. իսկ Ամիրտովլաթ պատերազմի և ջարդերու արհաւիրքներուն մէջ չէր կրնար Բժշկարան գրել: Ասկէ զատ, Ամիրտովլաթ ո՛չ միայն կը յիշատակէ իրեն ժամանակակից Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքին անունը՝ Նիկողայոս, որ դահակալած է 1478-էն մինչև 1489, այսինքն՝ կեղծուած 1453 թուականէն քսանըհինգ տարի ետք, այլ և ինծի ծանօթ բոլոր ձեռագրաց մէջ ալ երկիցս կը յայտնէ, թէ «Անգիտաց անպէտ»-ը գրի առած է 1478-ին, և աւարտած է 1482-ին:

Այս մասին տեսնել իմ «Անգիտաց անպէտ»-ի հրատարակութիւնս, երես 1 և 624:

Կ. Յ. ԲԱՄՍԱՋԵԱՆ